

ունենալ իրագործելու . այդ ծրագիրը կրնան ընդունիլ Թիֆլիսէն , ուր յեզափոխական աւաններն նոր մտածումները կը խմորուին : Այսպէս Հայաստանը կը ստեղծուի երկու աշխատանոցներու մէջ , Բայց սա կէտը անհերքելի է թէ աշխարհիս ամէն կողմը տարողանած ազգ մը , որուն երկիրը բաժնուած է Ռուսաստանի , Պարսկաստանի եւ Օսմանեան Պետութեան միջեւ եւ որուն զաւկները՝ իրենց առևտուրին կամ բնակած տեղերուն պահանջներէն մղուած՝ բազմալեզու են , կը պահպանուի կը վերակազմուի մասնադարանով մը եւ տրպարանով մը :

... Ու թանկագին յիշատակը Տիգրան երկաթին որ այս օրերս մեծեր է քանուլթը տարիկան՝ իր ազգին համար տածած անկարող տարիանքէն ապանուած , մտքիս մէջ կը խոսնուի այն հզօր զբաղումներուն որոնց մէջ տեսայ այդ վանքը եւ զայն շրջապատող բանաստեղծական պատկերները :

ՄՈՌԻՍ ՊԱՌԷՍ



ՅԱԻԻ ԽԱՉԻՆ ՏԱԿ

— 0 —

Վ. Ն. Ին

Ճաւր խաչին տակ հասկացանք իրար . . .
Վէրքերի շրջման կայեց մեր սըրտեր . . .
Եւ այդ օրումանից իրարու համար
Դարձանք սըրտակից աննենք ընկերներ :

Լաւ օր շըտեսանք , մեր խելք հոգիներ
կապտեցան անվերջ բաղդի մտարակից .
Տառապանքի մէջ սիրա՛ծ իմ ընկեր ,
Ա՛խ էլ ինչո՞ւ լալ այս նոր հարուածից :

Սըրբի՛ր արցունքըդ , օ՛ , դա չէ՛ վայել
Տառապանքների չարքա՛ծ որդեգրին .
Եւ անմահի պէս սովորի՛ր նայել՝
Մի՛ շա հեզնող ժրպտով՝ կեանքի խաղերին ,
Գարկ
Ս.ՐԱՄ ՉԱՐԸԴ



ՊԱՏԳԱՄԱՌՈՐԻ ՄԸ ՅՈՒՇԱՏԵՏԲԷՆ

Շար . (*)

— 0 —

Եթէ ի Պոլիս երկու օր միջոց տուած ըլլալին ինձ , վախճարով գործին պատասխանատուութեանէն , չէի յանձն առներ զայ՛ հոս , բայց հիմա կը տեսնեմ որ պէտք է ոգի ի բռին աշխատել սխալ քայլ չառնելու , զանոնք ի գործ եւ ի միութիւն մզելու , գործը պարագայից համեմատ վարելու , միշտ ծրագրելու Պոլսոյ հրահանգներուն համեմատ՝ որ ազգին բաղձանքն է :

16/28 Յուն . — Սիրիանս տխուր եւ լուռ է : Նարպէյ այ սկար եմ ըսելով պակուած է . բուն հանեցի զինքը որ Անզղիոյ դեպպանատան դըրբերը գրէ :

Յանկարծ Մելիքօֆ զօրպետը եկաւ . ուրախութեամբ շրջապատեց զինքը . խել մը մը տերմական խօսքերէ յետոյ խնդրեցինք որ բարեխօսէ մեր գործին համար Կորչաքօֆի քով . «Պիտի դնամ , կը խօսեմ , բաւա , բայց ես զինուորական եմ , դո՛ւք գործեցէք եւ կտատուարութեանց մէջ խտրութիւն մի գնէք , ամեննէն օգուտ քաղել յանապե՛ք . » Չար է որ հայ ազգին այսպիսի մի բարեպատէ՛ն առիթ չէր պատահած , օգուտ քաղելու է : Միւրթ ֆրանսէրէն եւ մերթ հայերէն կը խօսէր շատ սիրուիլ կերպիւ :

Յետոյ Նարպէյի հետ ներքին սինակն անսնձնացաւ եւ ապա մեկնեցաւ :

Մելիքօֆին մեկնելէն յետոյ , յրու եցինք , ես , Չերազ եւ Տ . , երբորք կարգի լեզգօրաց գրբեր :

Վերադարձին տեսանք որ Օ. եկած է որուն պատմեցի երէկուան նկատեց ի մասին Նուպարի եւ մեր բարձը . « Երբ նեղը մնանք քեզի պիտի գրինք » աւեցողցի :

— Ժամը հին Բոցտամ գացի :
— «Տէպա՛մ եւ Ռաննի՛ն թղթակիցներուն յանձնեցինք մեր թղթերը որ ապուին : Այ այստեսեան ձայն հանելու հողը պէտք է ունենանք :

— Նարպէյ եւ Սիրիանս վերադարձան ու նկարագրեցին ընդունելութիւնը :

— Նարպէյ զանդատեցաւ թէ զինքը մարդու տեղ դնող չկայ . ամէն բան Սիրիանսի անունով կուգայ եւ կ'երթայ , «Ըրածդ բը՛ծախնդրութիւն է , ըսի , զուք մի էք եւ ոչ երկու . ուստի անուն պահանջելը տղայութիւն է »

Սիրիանսի ծանրութիւնը Նարպէյի քով եւ Նարպէյի բարեձեւութիւնը Սիրիանսի քով կը պակսին . այս երկու յատկութիւնները Ներսէսին վրայ կան . երանի՛ թէ եւ միայն եւ .

(*)Տես «Անասիւս» , Բ. Տարի , Թիւ 1—2 , 3 :

կած ըլլար եւ այժմ այս ոգեմաշ վիճակին մէջ չէիրք գտնուեր . երկուքը իբրոքու հետ , երկուքը մէկէն եւ ստանձին իճն հետ եւ Չերազի հետ հարա պահել պէտք է եւ գործին ալ ետեւէն ըլլալու է . Ամէն բան մենք պիտի մըտտենք , պարտաստենք որ իրենք կ'ա՛մ ստուրացրին եւ կ'ա՛մ կտուք նստին ու երթան : Պոյն նամակ գրելու անգամ կը դժուարանան :

17/19 Յուն . — Նարպէյ Լորթն Մեկերթֆին սպցելու թիւն տալով վերագործին ըստա թէ Ռուսական ղեկավարանուէն շատ վերաւորուեր են որ իրենց այցելուութեան չնցացեր :

Իրանի տուի իրեն թէ Ռուսաց կողմէն , մասնաւոր կորչաբոցի կողմանէ մեր քարթիկն իբրև պատասխան ոչինչ եկաւ . աօի անգամ մը ալ ըսած էի իրեն եւ ինքը միշտ առանձին շարժաւ ելնելէն եւ վերագաւանդին յետոյ « ԺԼՕ-մենին տեսայ , եւ լաւանօք տեսայ » կ'ըսէր եւ ինչորոշ էի միջոց գտնէ պատճառը հասկընալու . որ մ'ալ պատասխան ըրտաւ թէ Ռուսերը զմեզ խնայելու համար հետ ներք կը պարտեն . որպէսզի Անգլիոյ քարկութիւնը չչարծեն . շտորակալութեան արժանի քաղաքականութիւն մը համարեցինք եւ լոնցինք , մինչդեռ այսօր հակասակը կը լսնք , ուստի ըրի իրեն թէ կամ տասջի տեղեկութիւնները չինձու էին եւ կամ այս :

Նարպէյ վշտացաւ եւ իւր արքեպիսկոպոստութիւնը յոսպք քշեց ի վայութիւն ճշմարտախտութեան :

— Նարպէյ ուզեց ղեկերը ժամը 10ին Մեկերթֆի երթալ անկամտ եմ ըսելով . չթուողից , այլ սարպիցի որ Քրանսական երեկոյանին երթայ Ռիթմանի հետ . Ռիթման առարկեց որ Քրանսերէն չգիտնալուն իւր երթալը օգուտ չունի , հետեւաբար մերժեց :

— Նարպէյ եւ Չերազ գացին , եւ ի՛նչ ղեզեցիկ արդիւնք . . . Մ. ի միջոցաւ Պրեմիա Ֆիլմին ներկայացրցր եւ , պայմանաւ որ քաղաքական նիւթի վրայ չխօսուի . շատ մարդավարութեամբ (!) ընդունըր է . ներկայացրեր են նաեւ Անտրաքի որ խոստացրի է ընդունել ղերկեքը երբ կարողը Հայոց խնդրոյն գայ :

— Չերազ ստուգեր է թէ ոուս ղեկավարանաւ քարթիկեր տեղը չեն գացած , Ռեքնին , ըսի , վարը անպատճառ անձամբ երթալ պէտք է . զի Պոլսի երբեք Ռուսաց ղէմ փոքրիկ զգո՞րութիւն մը չունի , լիարկաւառ կը գո՞ն եւ շտորակալ է :

— 18/30 Յուն . — Օ. եկաւ . կ'ըսէ որ թըզ-թիւրէն տանք թուրք ղեկավարն . ըսիք թէ արդիւնուած ենք . կայսրութիւնն ունկնդրու թիւն խնդրելու խորհուրդը սուտա եւ Չերազին մէկ գրեց թիւթի թղթակից ցոյց տուաւ :

Այցելութեան գացին ղեկավարաց , եւ առս ղեկավարին հետ տեսուեր են :

— Մ. հետ առանձին տեսուեցայ , գրեր է Նուպարին որ գայ . Ռիթման Նուպարին վայութեան համար կ'աշխատի եւ իր քաղաքականութիւնն ալ հակառուս երեւնալն է :

Չերազ սովորականին համեմատ յուզեալ է . ըսի իրեն որ արի կենայ , բան չեն կրնար ընել . ոչինչ կ'ըլլայ Պոլսոյ որոշմանց եւ հըրանահանքերուն հակառակ :

— Պոյսէն հեռագրի եկաւ որ կ'ըսէ թէ ստանց հայ վայրի եւ հայ պայտնեակներու՝ բարեկարգութիւնը խաբէական է :

Ռիթման ծիծաղեցաւ թէ ստալ գրելու բան է . — ըսի . « Նս հեզ պատմացի թէ Պոլսոյ մէջ ի՛նչ անկողութիւն կը տրէք . երեք-երեքուկէս ամիս է որ Պոյսէն կ'ա՛մ էր ու չէք գիտեր . անոնք ձեր հոս ունեցած նանգրատ սրտին քառորդն անգամ չունեն , գուք մէջն էք եւ մօտէն գիտէք ամէն բան , մինչպիս անոնք միշտ այս կոճութեան մէջ են :

Սեղանին վրայ ալ կարգ մը նանհաճոյ խօսքեր ըրաւ Պոլսոյ գործընդերու վրայ եւ ինքզինքը գովեց ու իրեննեւ Նուպարի մեծուտար :

Այն արք Նուպարին վրայ շինուած է . գարմանայի՛ բան . Ռիթման պատրիարք եղած ատենը փոխանակ քաղաքական ժողովին հետ խորհրդակցեալ , ն ի տուըր կ'երթար , այսինքն Գաղաքական ժողովոյ հակառակ կուսակցութեան , եւ անոնց հետ կը խորհրդակցէր . հիմակ ալ պայտն մ'ուրի , պատգամաւոր է , փոխանակ այդ պայտնը տուողներուն հետ խորհրդակցելու եւ անոնց հետեւելու , կ'երթայ Նուպարին կը հետեւի , անոնց հակառակորդին :

Պատրիարքին գրեցի Ռիթմանին այս ընթացքը , Նուպարին վայութեան խնդիրը զոր կը պաշտպանէ նաեւ Մ :

— 19 Յուն . — Ռուս թերթի մը թղթակիցը Հայոց ղէմ գրուած յորոշած ըրտաւ Չերազ եւ Նարպէյ ջանացին համոզել ղինքը եւ Հայաստանի կաղմութիւնը Ռուսացոյ շահերուն հակառակ ըլլալը հերքել :

— « Ը՛կ պահի թղթակիցն ալ կ'ըսէ որ Ռուսերը նեղացած են Հայիւրուն եւ առս թերթիքը Հայոց ղէմ կը գրեն :

Կա՛մ պատճառաբանութիւն է այս Ռուսաց կողմէն եւ կամ ձեւ ի՛նչ տա՞ջինն է՛ ղէ՛յ , եւ ի՛նչ է երկրորդը այնատեան լաւ մեկ համար : Մենք ամէն հնարաւորութիւն գործ ղնկուենք այս առս եւ անգլիական ազգերուն մէջ չէզոքանալու . ոչ միոյն տակութիւնը եւ ոչ միւսին նախանձը գրողելու ենք ձեռքի տակէ չախտատու ենք երկուքն ալ առանձին իրենց շահուց մասին համոզել եւ մին միւսէն նախամեծարութեալ միտում երբեք չունենալ : Նարպէյ ի՛նչ լաւ ղերմանով կապեր է Ռուսաց կողմը :

— 20 Յուն . — Պոյսէն նամակ եկաւ որ կը պատճէ օտև կասա՞վարութեան սնանկ վիճակն : Նարպէյի գրուած էր միաբան աշխատել եւ Պատասխանին համար գործել :

Ռիթմանին թէ Չերազը ապագային պիտի պատճէ եւ Փափաղեան ազգային յողովի բնի՛ պիտի հաչակ ձեր այս աշխատութիւն , եւն : Ռիթմանն ըսաւ . « Չմեկ տղու սող գրեր են

եւ քաջաբերութիւն կը գրեն ու պսակ կը խոստանան ւս

—Այս մարդուն հոգին լաւ չկրցայ ըմբռնել մեր խնդրոյն վրայ անուամբ ուրախատիթ լուրի մը վրայ փոխանակ բերկրելու, կը տրտմի, կը լռէ: Չերպզի ուրախութիւնը կամ միթիթաբութիւնը կը ծաղրէ, եւ յետոյ կը թմրի կը մնայ: Իսկ նարզէյ իր անձնական նամակներուն կը դառզի, միշտ, առաւուսէն մինչեւ երեկոյ եւ երբեմն գիշերներէն ալ: — մէկ մ'ալ յանկարծ կ'աներեւուցեմանայ եւ ժամերով բացակայ կը մնայ կ'ա՛մ իր ժամանակահատիկն իշխանութեան խնդիրը ապահովելու եւ կամ թղթակիցներու այցելութիւն տալով անոնց իր անը մեծցնելու:

Հոգի աննկու եւ հոգի տալու օրերը հասած են եւ մեք գիտ մեծ քան մը չենք բրած գոնէ տասնէին նստէինք եւ խորհրդակցութիւններ ունենայինք դարձեալ օգուտ է:

Նարզէյի այդ լուր հաղորդելն է որ մեզ անախորժ կուգայ: ամէն բան դարգորուց եւ իր անունին յատուկ ընելով կը գրէ եւ Սրիմեան ազին կը նախանձի ու կը զայրախայ:

— Գիր առ Պրզմարք նախագահ Գոնկերին:

— Գիր առ կրօնապետ Աբամիսոյ:

— Գիր առ Օսթէնըլի, Երբք օրինակ մեր թղթերէն խրկեցինք:

— Չ! Յուն, — Սրիմեան կը հարցնէ թէ կանոնագրին մէջ զօրքին խնդիրը ինչպէ՞ս նշանակած է:

«Գիտամք դուքս եւ անորոջ ձգած են այդ մասը» պատասխանեցի:

Կ'ուզէ որ ինքիքի բնէ եւ կանոնագրեր թերի ու անյարմար ցույց տայ: «Մէկ գիշերուան մէջ գրուած է, կ'ըսէ, ուստի եւ աղէկ պատրաստուած չէ:»

«Ընդհակառակը, ըսի, 10—15 օր այնպատուած է վրաս եւ ես 17 դիտողութիւններ ունեցայ վրաս, որոնց մէկ մասը ընդունեցին եւ մէկ մասն ալ չընդունեցին եւ զիս համոզեցին:»

Միչպէս Սրիմեան կանոնագրին վրայ դիտողութիւններ կ'ընէ, անհրկ ամենքը կը հաւնին անոր: Լոտարայի միթիթիկն մէջ շատ հաւնել են, ամէն լրագործները հաւնած են եւ հակառակ դիտողութիւն ընող չկայ:

Լոտարայի միթիթիկն նկարագրութիւնը Չեքաթ թարգմանեց «Փայլօղէն եւ Սրիմեան ուրախացաւ: առաջին անգամ է որ մեր խնդրոյն վրայ անուամբ յայտը լուր մը կը հրճուեցնէ գինքը եւ «շտորակայութեան զիր գրելու է» կ'ըսէ, «առ Գարնարվոս, Նէֆթզպրի, Տեն Սթենլի, եւ այլոց»:

ՈՏԵՓԱՆ ՓԱՓԱՋԱՆ

(Շարունակելի)

ՀՅՅԸ ԵՒ ՅՈՅՆԸ

— 0 0 —

Շար . (*)

Ինններորդ դարէն մինչեւ տասնմէկերորդ դարն է որ, —այն միջոցին երբ կայսրութիւնը, Հիւսիսի կողմէ Պուլկարներէն ու Հարաւի կողմէ Արարներէն յարձակում կրելով, ամենամեծ վտանգի մէջ էր, — Հայերը ամենէն աւելի գործունէութիւն ցոյց տուին յունական դատին հասար: Այդ այն շրջանը եղաւ ուր բանակին ու կառավարութեան մէջ ամենէն աւելի նշանաւոր հանդիսացան Գուրգէնեան եւ Լեկաբեհեան հայ ընտանիքները: Վէճի առարկայ դարձած է Վասիլ կայսեր Հայոց թագաւորական տոհմէն սերելուն աւանդութիւնը, զոր թերեւս ինքն իսկ ստեղծեց: Ինչ որ ստոյգ է, սա է որ Հմայակ անուն Հայուն որդին էր եւ Ամբաստ կերայրը, որունք, ուրիշ Հայերու հետ, Յոյներու կողմէ Մակեդոնիա դրկուած էին Պուլկարներու յառաջադասութիւններն արդիւնում համար: Այդ պայտանէն է որ Վասիլ աստիճանէ աստիճան, բարձրացաւ հասաւ մինչեւ զահր, եւ Հարստութիւն մը հիմնեց:

Հայոցքի անպայեաններուն մէջէն որ Բիւզանդիոնի ծառայեցին, մեծադոյնը եղաւ Յովհաննէս Չմչկիկ: Ասորքի բոլոր պատերազմներուն մէջ ընկերացաւ Նիկիոսիոր Փոկասին, Հալէպի Սուլթանին զէմ կուռեցաւ, յանդուգն յարձակումով մը Անտիօքը գրաւեց: Այս վերջին յայտողութիւնը կայսեր եւ իր միջեւ հաւկտակորդութիւն մը հաստատեց որ աւարտեցաւ Փոկասի ողբերգական մահուամբն ու Չըմչկիկի գահակալութեամբը կարճատեւ, օժտուածով թնորային զօրութեամբ մը որուն չափը ցուցցարար ու պարսիկ ըմբռնելու ռուն, չիկաներ, յոյները թաւ ու ճակտին վրայ միացած, իստակն, Չմչկիկ այսպէս նկարագրուած է լռելի: Մարմնական ու ժին զոր իր հայրերէն ժառանգած էր, իր որդեգրած հայրնիքին շարացումը կը միացնէր: Բարբառոններուն մէջ է միայն որ կարելի է լոկ բերար ու ժի գերազանցութեամբը տիրապետել: Չմչկիկ իր պօրագունդերուն կ'ուղղէր ճառեր որոնք զինքը սրբելի կը հացուցանէին բոլոր Յոյներուն: Պուլկարներուն եւ Արարներուն վրայ իր տարած յաղթանակները կայսրութիւնն ամբապնդեցին: Դարնինքով ծանրաբեւն՝ Ա-

(*) Տես Անասիւս, Բ. Տորի, Թիւ 3: